Ղ. 4228 1905 ՓԵՏՐՎԱՐ 26/11 ՄԱՐՏ ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ 21 ինձի սեռեռ 4 ՄՈՒՀԱՐՐԷՄ 1323 — 26 ՇՈՒՊԱԹ 1320

ՄԷՃՄՈՒԱ-ԻԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաքթատա իկի տեղա եանի ԶԱՐԾԷՆԻՀ կե ՃՈՒՄԱ ԻՐԹԷՍԻ կիւնլերի նեշր օրտնուր։

ՆԻՒՍԽԷՍԻ 30 ԲԱՐԱ

مجموعهٔ اخبار
تك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ՓԻՏԱԹԼԱՐԸ. = Իսթանպօլ իչին սէնէլիկի 60 ղշ., = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղշ. տըր։ = Մէմալիքի կճնէպիէ իչին սէնէլիկի 20 ֆր. տըր։ = Բօսթա լուճրէթի պիղէ այլտաիր։ = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տըր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = 1ինճի սահիֆէնին սըրասը 5, Շնճի վէ Յիւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ Կիւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղշ. տուր։ = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բազարլըգ օրտնուր։

Ղազէթայա միւթէալլիգ խուսուսատ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ միւրաճաատ օրտնուր։ = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65։

ԷՋ ՄԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹԵՆԷ

ՄԵԾԱՆՈՒՆ ԵՒ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՄԸ

Բ.

Պ. Ֆէյպըր իւր հեռաւոր ճամբորդութեանց միոյն մէջ՝ յառաջանալով Էնսի (Դանուբ) եզերքէն կը հասնի մի օր Բենեդիտեան կրօնաւորաց վանք մը, ուր կը գտնէ անխոնջ աշխատութիւն, «անհուաճելի կորով», հանրօգուտ ծառայութիւններ, օրինակելի կեցցաղ, հրեշտակային մաքրութիւն, և ո՛չ թէ ծուլութիւն կամ մարդատեցութիւն, ինչպէս կը կարծեն տգէտք կամ կուսակցք հին նախապաշարմանց։ Աւասիկ իւր մի քանի խորհրդածութիւններն զորս Անգլիացիներէ աւելի ուրիշներ պէտք ունէին լսելու. «Գրեթէ բոլոր Անգլիացիք (խնդիրը Կաթողիկէ Անգլիացիներու վրայ չէ) գիրքերու, նամակներու և խօսակցութեանց մէջ ունին մշտ վանականաց դէմ հին մակդիրներն ծոյլերու, դատարկապորտներու, որ կը պտարին ի վնաս տգէտին, և ուրիշ հոտած ու մաշած բացագանչութիւններ զոր մեզ երգեցին 17րդ և 18րդ դարուց մէկ քանի whig պատմագիրք։ Արդ, առանց վանականներու արդարացումն փնտռելու, այն անձինք որ կրնան և կ'ուզեն խորհիլ թող իմ հետ չընչագայլն հեռաւոր գետակաց եզերքը և հովիտներու մէջ, թող հետեւին արուակաց լեռներու վրայ, և թող քննեն անտառներն ամայի։ Կատարելագործելով հանդերձ ինքզինքին խորհելու և մտածելու արուեստին մէջ, պիտի տեսնեն թէ ի՞նչպէս՝ հին միաբանից յոգնավաստակ ձեռաց ներքեւ՝ դալարազեղ մարգեր և ցորենալիր դաշտերն յաջորդած են սեւ հաւամրգեաց և վատառողջ ճահիճներու. թէ ի՞նչպէս իշխանաշուք և մեծարժէք անտառներ բարձրացած են ամուլ զառիթափներու վրայ. թէ ի՞նչպէս ջուրերն օրհնութիւն մ'են հոն ուր երբեմն անիծեալ էին, ջուրեր որ կ'ուռոգեն երկիրը զոր կ'աւերէին. թէ ի՞նչպէս խեղճ գիւղացիներ լանպանուեցան երկար տարիներ ողորմութեամբ, մինչեւ որ ժլատ երկիրն հարկադրեցաւ դուրս հանել իւր պտուղները. պիտի տեսնեն թէ ի՞նչպէս Միւնիխի նման քաղաքներ բարեսիրտ վանականներէ խնամեալ վարձակալներու և ազգագործներու խեղճ գիւղից տեղը կը գրաւեն հիմա։ Եթէ յաւելունք սոնց վրայ բարեոքումներն հողագործութեան և առտնին արհեստից զորս պարտինք այս կրօնաւորաց, Ս. Գրոց ընդօրինակութիւններ և ուրիշ լաւ գիրքեր բազմապատկուած իրենց անխոնջ գրչիւ նախ քան զգիւտ տպագրութեան, տուգիւ չատ պիտի մտածենք՝ զանոնք ծոյլ ու դատարկապորկա կոչելէ առաջ...։ Բայց ասոնք իրենց աղօթքն, պաշտամունքն և իրենց բարեխօսութիւնն առ Աստուած, թէպէտ լինին նուազ տեսանելի կերպիւ արդիւնաւոր քան իրենց բահն ու գրիչ, աննշան արժէք մը չունին անշուշտ(1)։

Տրեսայէն անցնելու ժամանակ մեծ ցաւով տեսած էր թէ ո՛րպիսի անյարգութեամբ կը պղծէին Լուտերականք կիւրակէն, որ յԱնգլիա չէ դադրած դեռ նուիրական օր մը լինելէ։ Բայց մանաւանդ ո՛րչափ կը սրտմտէր իւր ճշմարտասէր ու անաչառ հոգին, երբ կը տեսնէր այն հրէշային զրպարտութիւններն որոց ամենն ժամանակ և ամեն առթիւ ենթակայ է միայն Կաթողիկէ Եկեղեցին։ «Ո՛վ որ կ'ըսէր կորովամիտ և արդարասէր ուղեւորն, ո՛վ որ չէ ճամբորդած, չէ տեսած, չէ լսած և խուզարկած ինքն անձամբ, երբեք գաղափար չպիտի ունենայ այն սոսկ դրութեան (system of lying) զոր կը գործածեն մեր տոհմակից զրագէտք, ուղեւորք, հաւաքիչք կրօնական զրուածոց և տեղեկագրաց էքսէդէր Հոլի. երբ խնդիրն Հռովմէական Եկեղեցւոյ վրայ է...։ Թէ իրենց ատութիւնք յառաջ գան չարութենէ, նախապաշարումէ, տգիտութենէ կամ ծուլութենէ, մեծ տարբերութիւն չեմ տեսներ։ Ցեխի այս խուզարկիչք կը բանան Եւրոպոյ կոյանոցները Հռոմայ Եկեղեցին այլանդակելու համար. Ces chercheurs de boue raclent les égouts de l'Europe pour défigurer l'Eglise de Rome.»(2) Մասնաւոր ուշադրութեան կը յանձնենք այս ամենաճիշդ և սքանչելի դիտողութիւններն. և բողոքակա՞ն մ'է որ կը խորհի և կը խօսի այսպէս. ո՞րպիսի փառք կաթողիկէութեան, և ի՞նչ ամօթ իւր թշնամեաց։ «Ոչինչ կը թողուն մէկ կողմ,— Պ. Ֆէյպըր է որ կը խօսի, — ամբողջ մարդկութիւնը պիտի ներկեն և սկզբնական մեղաց վարդապետութիւնը պիտի փոխեն պարզ հոգեւոր տկարութեան մը, միայն թէ զայն վերագրեն Հռովմէական աստուածաբանութեան ապականութեան մը։ Այս բանը տեսայ հարիւր զանազան եղանակներով, և գտնուելով այսօր այս պիղծ Լուտերականաց մէջ, կ'զգայի՝ ինչպէս պատահած էր ինձ յաճախ՝ խորին զայրոյթ մ'ընդդէմ այն վայրագ խաբեբայութեան (imposture brutale) որ կ'ուզէ Հռովմէական դրութիւնն ևեթ պատասխանատու համարիլ այդ աղայութեանց։»(3) Բ. Ճ.

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆԴԷՍ ՄԸ

ԱՆ. ՅՂՈՒԹԵԱՆ ՔԵՐՑ ՎԱՐԺԱՐԱՆԻՆ ՄԷՋ ԲԵՐԱ

Գեղեցիկ ու յոյժ գովելի ներշնչում մը ունեցած էր Անարատ Ցղութեան Քերց վարժարանի Տեսչութիւնը, Բարեկենդանի առթիւ սիրուն նուագահանդէս մը (Matinée) սարքելով։ Ասով, անգամ մը եւս փորձով հաստատեց նա, թէ մեր աշակերտուհեաց կատարեալ դաստիարակութիւն մը տալու համար հարկ չկար զանազանել օտար յարկերու, ուր մեծամեծ գումարներ ծախսելու ստիպուած ըլլալէ զատ կրթական թէ բարոյական տեսակէտիւ ալ անոնք մեծ օգուտ մը չէին ձեռք բերեր։

Սոյն հանդէսը տեղի ունեցաւ փետր. 20ին կիւրակէ օր, Մայր Վանքին մատրան մէջ, որ պարագային յարմար կատարեալ սենեակ մը փոխակերպուած էր։

Կէս օրէն ետքը, եւրոպական ժամը 1էն սկսեալ, արդէն կը դիմէին հրաւիրեալները դէպ ի Զէյմէ փողոց, խումբ խումբ, կծկուած իրենց մուշտակեայ վերնոցներուն մէջ։ Կային անոնց մէջ ոմանք, — անշուշտ օտար վարժարաններու չրջանաւարտուհիներ, — որոց յրթունքներուն վրայ կը նշմարուէր պիւռոնեան ծիծաղ մը.

Անթոյր, անբոյր, մշտ քամահրոտ
Որոյ փթթումն սփռէ իր չուրջ
Դրժոխային թոյն ժահահոտ։

Շատեր, թէպէտ վճարած իրենց տոմսերն գիները, բայց հեռաւորութեան ու օդին ցրտութեան պատճառաւ, չէին կրցած իրենց տաքուկ խուցէն բաժնուիլ։ Կային արդեօք այնպիսիներ ալ, որք, ճշմարիտ բոժոժաւոր սատիկեաններ, ցուրտ ու ցամաք, եւ զրկած էին իրենց հացէին եղող տոմսերը, մեղքնալով անշուշտ մէկ մէճիտին։ Այդ բանը չկրցայ ստուգել, ի՞նչ մեղքս պահեմ. բայց հարիւրին իննսունը ինը հաւանական կը նկատեմ։

Այսպէս թէ այնպէս, մատուռը լիք էր երկսեռ ընտիր բազմութեամբ։ Առաջին նստարաններէն միոյն վրայ կը նշմարուէր ձեան սպիտակութիւնն ունեցող բարձրաստիճան եկեղեցականի մը գլուխը, որ՝ յետոյ իմացայ թէ Սեփաստիոյ Արքեպիսկոպոս Հաճեան Դերապայծառն էր։

Ջահերէն լոյսի հեղեղներ կը թափէին. պատերուն վրայ քաշուած ծիրանեգոյն կերպասներու ցոլացումները, գեղ, հոգի կը սփռէին ամէն դէմքերու վրայ։ Մէկէն վարագոյրը բացուեցաւ, ու զոյգ մը գիւթիչ ձեռքեր սկսան հնչեցնել Համիտիյէ քայլերգը։ Ասոր յաջորդեց խմբերգ մը, La Charité, որու ամբողջ հրապոյրը զուտնաւոր լուսանկարին վիճակակից պիտի ըլլար՝ թէ որ նոր ազդակ մը անմիջապէս չգար վեր հանելու և հատատելու անոր բոլոր գեղն ու շնորհքը. այս եղաւ այն գողտրիկ արարուածը, Mirza la Bohémiénne, զոր խաղացին երեք աշակերտուհիներ, Օրք. Աղաւնի և Արմաւենի Ալէմշահեան և Օր. Ատրինէ Ցակոբեան։

Ո՞ր սիրտ քարացած մնաց, տեսնելով այդ երկու մատաղատի որբուհիները, որք ստիպուած ըլլալով հանդերձ հայթայթելու իրենց ապրուստը անձնական աշխատութեամբ, կը հիւրընկալեն խոշտանգուած չնիկ մը, բունազուրկ թռչնիկ մը, ու լքուած կատուիկ մը։ Հապա այն գութն ու գորովը որ ցոյց կուտան անհայր, անմայր փոքրիկ գնչուհւոյ մը, Միրզայի հանդէպ, հակառակ ասոր ըմբոստ ցոյցերուն, ու կ'որդեգրին զանի...։ Հայերէն լեզուաւ կարճ կատակերգութիւն մը «Ոչ ոք կարէ երկուց տէրանց ծառայել». պահ մը թնդացնել տուաւ մատրան կամարները հանդիսականներու քրքիչէն։ Բայց ցաւալի էր որ, ժամանակի խնայութեան համար թերեւս, մաս մը յապաւուած ըլլալով անկէ, նոյն ազդեցութիւնն ըրաւ ամենուն վրայ՝ ինչ որ պիտի ընէր ոտքի գայթումը մրափողին վրայ։ Բարեբախտաբար չուտ վրայ հասաւ «Թռչնիկներու Աւէլուն» (Alléluia des oiseaux), զոր թրթռացուց դաշնակի վրայ վարժարանի նախկին աշակերտուհիներէն Օր. Իզապէլ Մէնզիլճեան, ու պահ մը օրորեց սրտերը քաղցր երաշներու ու գրգռանոյշ վերյուշումներու մէջ թաղելով զանոնք։

Անշուշտ սոյն Matinéeի գլուխ կը կազմէր այն սոսկալի տրամը Madeleine ou l'Orpheline des Pyrénées, ուր կը տեսնուէր կատարեալ մէկ պատկերը կանացի վրէժխնդրութեան։— Անպաշտպան որբուհի մը՝ որ չնորհիւ Աննանսիատ մայրապետի մը յանձնարարութեան՝ կ'ընդունուի ազնուական զարմէ սերող տիկնոջ մը տունը. ուր քիչ առնէն կը սիրուի, կը պաշտուի. և օրին մէկը՝ իր բարերարուհին անզաւակ մեռնելով, Մատլէնի կը թողու իր հարստութիւնն ու իր տիրոջոսը։ Բայց ահա հանգուցելոյն զազրելի ազգականուհիներէն մին, մէջտեղ կ'ելնէ, ու կ'ուզէ յափշտակել Մատլէնի ձեռքէն ամէն ժառանգութիւն։ Խեղճ որբուհին լքուած, նշաւակ եղած չարաթոյն կնոջ մը բամբասանքներուն, և իբր աւազակ ու գող ամբաստանուած կը փախչի ու կ'ապաստանի ուրիշ ազնուական տիկնոջ մը քով, ծածկելով ինքզինք, իր անունը և իր գլխէն անցածները։ Հոն ալ կը յաջողի սիրցնել ինքզինք, ու երբ վերջնականապէս կ'որոշէ տիկինն որ որդեգրէ զանի, ահա կը հասնի իր նախկին հալածիչը, կը սպառնայ Մատլէնի՝ ամէն բան յայտնելու և անկանգնելի կերպիւ աղարտելու իր անունը, եթէ մերժէ ստորագրութիւն տալ 100,000 ֆրանկի։ Մատլէնի սիրտը երբ այսպէս կը մասնուի նոր ու աւելի ուժգին ահուդողի մը, մէկէն իր դէմ կ'ելնէ իր պաշտպան մայրապետը։ Բայց ասի անտեղեակ ամենեւին Մատլէնի գլխէն անցած դարձածէն, սոսկումով կը լսէ անոր վրայ նետուած մուրը, և երդմամբ կը պահանջէ իր պաշտպանեալէն ստոյգն յայտնելու։

Մինչ այս մինչ այն՝ ներս կը մտնէ տիկինը ու կը փութացնէ զՄատլէն որ պաստուի մէկ ժամէն ստորագրելու պաշտօնական այն թուղթը՝ որով ինք ընդհանուր ժառանգ կը կարգուէր իրենց զարմին։ Բայց ահա ներս կը խուժէ դաբանակալ սոսին ու նամակ մը կը յանձնէ տիկնոջ՝ ուր մեծ յայտնութիւններ կ'ընէր Մատլէնի մասին։ Խեղճ որբուհին անմիջապէս կը վռնաուի, ու կ'երթայ ապաստանելու իր միակ պաշտպանին քով, որ իր հետ առնելով զանի՝ ճամբայ կ'ելնէ իր մէկ ազգականուհիին խնամոց յանձնելու։

---

(1) Vie et lettres du R. P. F. W. Faber, par le P. J. E. Bowden, traduites par le P. Philpin de Rivières, tome I, page 255-256.

(2) Vie et lettres du R. P. F. W. Faber, tome I, p. 259.

(3) Vie et lettres, անդանօր։

Մութը կոխած է արդէն, ու Մասլէն քաշուած պանդոկին մէկ սենեակին մէջ. վրէժխնդիր կինն ու ազնուական տիկինն ալ, չգիտցուիր ինչ դիտմամբ, պանդոկին դուռը ափ կ'առնեն։ Թշնամին լուր ունեցած էր Մասլէնի այդ գիւղը գալէն ու մարդիկներ վարձած էր որբուհւոյն կենաց դաւաճանել տալու։ Վարձակալուհիին աղջիկն այդ պահուն դուրս կ'ելնէ նոր հիւրերու անհրաժեշտ ուտեստեղէններ հոգալու. յանկարծ ճիչ մը կը լսուի. կոյր ոսոխը կը հրճուի իւրովի. բայց շատ չանցած կ'իմացուի ոճրագործներուն սխալին ու որոնք Մասլէնը կարծելով սպաննած էին Թշուառ վարձակալուհւոյն պիղծիկ աղջիկը։ Եղեռնագործը կը յայտնուի, ու իր միւս բոլոր աղէտից վրայ կ'աւելնայ նաև զՄասլէն ողջ տեսնելուն ու կրկին ազնուազարմ սիկնոջ որդեգիր ըլլալուն կրկնակիծը։

Խիստ մեծ յաջողակութեամբ ներկայացուցին աշակերտուհիք այս սրտաշարժ տրամը, այնպէս որ մարդ ինքզինք փոխադրուած կը կարծէր նշանաւոր արդիսդներու խմբակի մը մէջ։ Բովանդակ տրամին ներկայացուած պահուն, ձայն մը, շշուկ մը չէր լսուեր. ամէն ականջ լարուած կը մնար, ամէն աչք սեւեռած կը դիտէր թատերաբեմը. ու երբ լուծուեցաւ տրամը, երկարատեւ ու մոլեգին ծափահարութիւններ ողջունեցին այդ տաղանդաւոր օրիորդները։ Հոս ուրախ ենք արձանագրելու անոնց անունները, թէպէտ և այս բանն անհաճոյ թուի իրենց. պարկեշտութեան։ Ասոնք էին, Օրիորդք Անանա Պախտիար, Մադիլտ Ճիզմէճեան, Վիրժինի Գրիգորեան, Մարի Ղուկասեան, Անանա Թօքալեան, Լիւսի Աբրիկեան, Աղաւնի Ա. Լէմշահեան։

Յետոյ պարերգ մը Le Marinier դաշնակի ընկերակցութեամբ. ու սիրուն մենախօսութիւն մը La Photographie Օր. Վիրժինի Գրիգորեանի կողմէ՝ որ Ալզասցի գեղջկուհւոյ մը տարազով, ու նոյն երկրի բնիկ արտասանութեամբ, պատմեց կատարեալ արդիսդի մը տաղանդով ինքզինք առաջին անգամ լուսանկրել տալուն պատմութիւնը, որ բիւր ծափահարութիւններով ստէպ ընդհատուեցաւ։ Հապա սա երկու փոքրիկ չարաճճի օրիորդներու ներկայացուցածը... Jean qui pleure, Jean qui rit, որոնք չուրջ 8 վայրկեան չարունակ՝ գահգահներով դղրդել տուին բովանդակ սրահը, մին իր չարունակ լալովը, միւսն ալ իր առանց ճգան ու կարծես բնական եղած մեծ քրքիջով խնդալովը։

Ու երբ պահ մըն ալ խմբերգի մը Le rire ախորժալուր եղանակը հանդարտեցուց բոլոր տրտիսող սրտերն՝ այն ատեն իր բոլոր պանծալի վսեմութեամբ լսուեցաւ Համիտիէ քայլերգն՝ զոր բոլոր հանդիսականք յոտնկայս ունկնդրեցին պատկառանօք. և Արհ. Հաճեան Եպս. ի ուղղած մէկ քանի իմաստալից ու քաջալերական խօսքերով փակուեցաւ հանդէսը։

Կը վայելէ հոս փառաւոր նիշ մը տալ վարժարանի Տեսչութեան հասցէին, ու նոյնքան ալ այդ մանկամարդ օրիորդներուն՝ որք այնքան յառաջդիմութեան ապացոյցը փրթռով հաստատեցին։ Զարմանալին այն է որ, քովս նստող Ֆրանսացի Միաբանութեան մը ծանօթ անդամներէն մին՝ կը հարցնէր ինծի թէ Ֆրանսացի չէ՞ն այդ դերակատար օրիորդներն. ու երբ բացասական պատասխան մ'առաւ, չկրցաւ իս ապշութիւնը սքօղել։ Ասի անուղղակի պատասխան մըն է անոնց՝ որք կը յամառին պնդել թէ կատարելապէս Ֆրանսերէն լեզուն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է լիաբուռն ոսկիներ վատնել սեռներու դպրոցը դնելու համար մեր օրիորդները։

Ժամանակին շատ բաներ գրուած են այդ նիւթին վերաբերեալ լրագիրներու սիւնակներուն մէջ, որոնք ունեցած են իրենց արդիւնքը, ու թերեւս շատեր ալ այդ մասին մեզ նման յայտնած իրենց շնորհակալութիւնքը այդ թերթերու պատուական խմբագրութեանց. բայց ո՛ւր էր թէ անոնց ոսկի խրատները արթնցներ վերջնականապէս շատ մը ծնողքներու թմբրութիւնն ալ, ու նոր զարկ մը տրուէր մեր աղջկանց դաստիարակութեան, իրենց միջավայրին համապատասխան կրթութեամբ օժտելու համար զանոնք։

ԱՄԱԴԷՈՒ

Կ-ԲԱԹՐԻԳԽԱՆԷ ՀԱՎԱՏԻՍԻ

Բէնչէնպիհ սապահը, Պէյօղլուն Ան. Ցղութիւն թարիգաթընին մանասթիր-մէքթէպի մատուռընտա, թարիգաթին միւէսսիսի ալիսի միթէվէգիա Կ-Բաթրիգ վէ Գարտինալ Հասուն էֆ. նին իսթիրահաթը բուռը իչին Դերյ. Սահակ Ծ. Վ. Ճիզմէճեան թարաֆընտան Դուտտասը չէրիֆ թագտիս վէ պատէհու բանմէթ տուսը իճրա իտիլմիշ տիր։

Կ-Բաթրիգ Վէքիլի Արհ. Աւետիս Արք. Արփիարեան իլէ Արհ. Կարապետ Քչուրեան վէ Արհ. Ներսէս Ճնտոյեան Եպիսկոպոսլար, պազը միթէհայիղանը բէհապին վէ բահիպէլէր իլէ պազը ֆամիլեալար վէ մէքթէպին չակիրտանը հազըր պուլունմըշլար տըր։

Խիթամը այնտէ մէքթէպին սալօնընա չըգըլմըշ վէ պիր միւտտէթ արամ իտիտիկնտա, հուզզարա գահվէլէր իքրամ օլունմըշ տըր։ Պու սըրատա Արհ. Արփիարեան Գերպծ., մէվգիէ միւնասիպ պիր նութգ իրատ իլէ, Հասուն էֆ. նին զիքրինի վէ էվսաֆը մէմտուհէսինի թաազիմ իթմէքլէ, Անարատ Ցղութիւն Թարիգաթը՝ միւշարիւլյին ասարը ճէմիլէսինտէն օլտուղընը պէեան վէ պու թարիգաթին շիմտիյէ գատար միլլէթէ օլան ֆայտէլի իսզմէթլերինի սէնա իյէմիշ վէ միհնէթլիմ բահիպէլէրի, հէր վագըթ միէսսիսլէրինին էֆքեար վէ հիսսիյաթը տիեանէթբէրվէրանէսի վէ բուռ ու զայրէթիյէ մութթասրֆ օլարագ թարիգաթլարընընն թէրագը վէ չէրէֆինէ վէ աթֆալը միլլէթին թալիմ ու թէրպիէսինէ չալըշմահա թէվֆիգ իթմիշ տիր։ Իշպու նութգ, հազըրունա հիւսնի թէէսսիր իթմիշ վէ պիր միւտտէթ սօնրա ճէմիյէթ տաղըմըշ տըր։

*** Բէնչէնպիհ կիւնիւ Ս. Անանա Որբանոցը էօքսիզ վէ ֆագիր չակիրտանընա նէֆիս թաամլար վէ թաթիլլար վէրիլմէքլէ, չօճուգլար թէսրիր վէ թէսէլլի իտիլմիշլէր տիր։ Պու մուամէլէի ինսանիէթքեարանէ՝ մէքթէպի մէղքիւրը միւտիրի Գեր. Ռափայէլ Վ. Էքմէքճեանընն, սահիր սէնէլէր կիպի, էրպապը համիյէթէ միւրաճաաթ իտէրէք, թօքլատըղը իեանէ սաեէսինտէ օլմուշ, վէ չօճուգլար պու վէսիլէ իլէ խայրխահլարընա տուա իթմիշլէր տիր։

Էքմէքճեան Վ. ին վէ մէքթէպին թնամակցութիւնընընն, հէր սըրատա մէղքիւր պիչարէ չօճուգլարը գաեբրրպ սէվինտիրմէլէրի՝ չայանը թագտիր օլտուղը կիպի, քէնտիլէրինէ վուգու պուլան միւրաճաաթլարը պոյա չըգարմահան խայրխահանընն հարէքէթի ինսանիյէթքեարանէսի տէմուճիպի մէմնունիյէթ տիր։ Անճագ պէօյլէ մուտմէլաթը համիյէթքեարանէնին տահա դիեատէ վուգու պուլապիլմէսի վէ ֆուգարա վէ միհնթահիյնին գայրըլապիլմէսի իչին, հիսսիեաթը համիյէթքեարանէնին էֆրատը ճէմաաթըմըզ միեանընտա արթմասընը թէմէնի իտէրիզ։

*** Իտարէ մէճլիսի ազասընտան Բուզիկ էֆ. Ազարեանը՝ Մալթա պաշ չէհպէնտէրլիկինէ թայէնի իւզէրինէ մէճլիսի մէղքիւրտէ միւնհէլ գալան քէնտի եէրինէ, թէսէլսիլ գայտէսինճէ Փիլիպոսեան Օհան էֆ. նին կէչէճէկի խապէր ալընմըշ տըր։

*** Ս. Յովհ. Ոսկեբերան քիլիսէսի Թաղ. Խորհուրդ ինթիխապը, պիր գաշ այ էվվէլ իճրա իտիլմիշ իսէ տէ, միւնթէխիպլէրտէն պիր խայլիսի գուրա բուսուլալարընը կէօնտէրմէտիքլէրինտէն, իշ՝ թէսավիի արայա գալմըշ վէ պինտէն ալէյհ իճրա օլունան ինթիխապտա նէթիճէյի մաթլուպ հասըլ օլամամըշ իտի։

Պու սէֆա, իշիթմէկիմիզէ կէօրէ, Իտարէ մէճլիսինին գարարըյլա, գուրալարընը կէօնտէրմէմիշ օլանլարա եէնիալէն գուրա բուսուլալարը կէօնտէրիլէրէք, մէղքիւր ինթիխապը գուսուր գալան ճիհէթի իքմալ իտիլէճէք, վէ իշէ՝ նէթիճէյի գաթիյէ վէրիլէճէք տիր։

*** Կ-Բաթրիգ բիւթպ. Սապպաղեան էֆ. հազրէթլէրի թարաֆընտան, պու կիւն, Կ-Բաթրիգ Վէքիլի Արհ. Աւետիս Արք. Արփիարեան իլէ Արհ. Սահակ Արք. Հաճեան՝ Ֆրանսա սէֆիրի Մ. Գօնթան հազրէթլէրինի իսթիգպալ վէ բէմը խօշամէտիի իյֆա իչին Սիրքէճիյէ կիթմիշլէր տիր։

*** Կ-Բաթրիգ բիւթպ. էֆ. հազրէթլէրի պիր գաշ կիւնտէն պէրու էօքսիբիւք վէ նէզլէ սէպէպիյլէ միւզաարըպ պուլունուեօրլար։

*** Էնգարէ բէհապինի միւհթէրէմէրինտէն Գեր. Պողոս Վ. Գամպուրեան, պիր գաշ կիւն գալմագ իւզրէ Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

*** Բէֆիգի միւհթէրէմիմիզ «Մասիս»՝ իշպու սէնէնին իսպիթասընտան պէրու իսթիեարի թաթիլ իթմիշ օլտուղը հալտէ, պու քէրրէ եինէ այնի հէյնէթի թահրիրիէ իտարէսի թահթընտա օլարագ թաղ ու նէյր օլունմահա պաշլամըշ տըր։

Բէֆիգիմիզէ մուվաֆֆագիյէթ թէմէնի իսէրիզ։

*** Ոսկեան միւհթէրէմ պիրտաղլէրին տայըսը Յովհաննէս էֆ. Թիւլպէնճեան, պիր միւտտէթէն պէրի խասթա օլտուղը հալտէ, չըգան սալը կիւնիւ, պիլճիմէ վէզաիֆի բուհանիէսինի իյֆա իտէրէք, թէսլիմի բուհ իյլէմիշ, վէ ճէնազէ ալայը ֆէրտասը չարշէնպիհ կիւնիւ Բանկալթիտէ Վիէննա Մխիթարեանլարը քիլիսէսինտէ իճրա իտիլմիշ տիր։ —Ճէնազէ ալայընտա պազը միւթէհաիզանը բէհապին իլէ խայլի զէվաթ վէ ահրպպայը միւհթէրէմէ հազըր պուլունմըշ վէ խիթամը այնտէ, հուզզար՝ Ոսկեան միւհթէրէմ պիրտաղլէրէ պէհանը թաազիյէթ իյլէմիշլէր տիր։

Յովհաննէս էֆէնտի Թիւլպէնտճեան, տինտար, միւհթէրէմ վէ քեամիլ պիր զաթ օլուպ, խայլի սէնէլէրտէն պէրու վիճուանէ արըղ օլան խասթալըգ սէպէպիյլէ, հէմշիրէզատէլէրի խանէսինտէ էսկիքիրաշ պուլունմուշ իտի։ Միւսամիւլէյհին զայպը էպէտիսինտէն տօլայը հէմշիրէի միւհթէրէմէսի իլէ եէկէնէրինէ վէ սահիր ագրապասընա պէեանը թաազիեէթ վէ թէէսսիֆ իյլէրիզ։

Այրի Տիկին Մարիամ Ոսկեան և Ոսկեան ընտանիքը՝ խորին շնորհակալութիւն կը յայտնեն Գերյ. և Գերպ. Վարդապետաց և ամեն Մեծաշուք Տեարց՝ որք հաճեցան ներկայ գտնուիլ իրենց ողբացեալ եղբօր և մօրեղբօր՝ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԷՖ. ԹԻԼՊԷՆՏՃԵԱՆԻ յուղարկաւորութեան և այս առթիւ իրենց ցաւակցութիւնը արտայայտեցին։

Ս. Յակոբ խասթախանէսի իտարէսի թարաֆընտան կէօնտէրիլմիշ տիր.

ԾԱԽՈՒ ՏՈՒՆԵՐ.— Ս. Յակոբայ Անկեւանոցիս կալուածներէն հետեւեալ երկու կտոր կալուածները վաճառել որոշուած ըլլալով, Հոգաբարձութիւնս ներկայիս կը փութայ ծանուցանել, թէ ով որ կը փափաքի ծախու առնել, կրնայ դիմել Զորեքշաբթի և Ուրբաթ երեկոյ, ժամը 10էն մինչեւ 12 (ը. թ.) Ս. Յակոբ Անկեւանոցի Հոգաբարձութիւն ի Բանկալթի։

1. Բերա, Կալաթա-սէրայի մօտ, Ագ փողոց թիւ 6 քարաշէն տուն, 11 սենեակով։

2. Շիշլի, Բեազըտխանէ ճատտէ թիւ 179 քարաշէն տուն 6 սենեակով։

Բանկալթի, 25 փետրվար 1905

(Կնիք)

ԱՐԱՊԱՃԸ ՎԻՉԷՆԻՆ
ՄԻՐԱՍ ՏԱՎԱՍԸ

Իշպու տավանընսօն մուհաքէմէսի չըգան չարշէնպիհ կիւնիւ, կէօրիւլմիւշ իսէ տէ, վայթըն կէճ օլմասը սէպէպիյլէ, գարարընպու կիւն թէֆիհի օլունճաղը՝ մագամը բիասէթատէն թարաֆէյնէ պիլտիրիլմիշ տիր։

Մանքէմէ տարէսի, սահիր տէֆալար կիպի, սամիին իլէ տօլու օլուպ, Իսթինաֆ միւտտաիի ուտուտիսի Մէմտուհ պէյ տաքսի իշպու մուհաքէմէյի տինլէմէք իւզրէ հազըր պուլունմըշ տըր։

Զարշէնպիհ կիւնքի մուհաքէմէ իֆատէսի ալընմասը լազըմ կէլէն Գօնթանթէն հագգընտա Իզմիրէ կէօնտէրիլէն թէհարրի բուսուլասընա՝ մահէլլի բօլիս գոմիսէրլիկինտէն կէլէն ճէվապտա, մէրգումընն օրատտա պուլունմասընը պիլտիրիլմիշ վէ Սօֆի գաասն տա քէյֆիսիզլիք սէպէպիյլէ կէլէմէտիկինտէն, գուեումճը Ռուբէն ճէլպ իտիլէրէք, չու եօլտա իֆատէ վէրմիշ տիր.

—Արապաճը Վիչէնին եանընտա էվվէլճէ արապաճըլըգ վէ սօնրա պաղէպանլըգ իթմիշ օլան Խրիսթօ, պիր կիւն պանա չէօյլէ սէօյլէտի. Ֆօթինի պանա տէտի քի կիթ Ստեփանը պուլ, պանա բարա կէօնտէրէճէք իտի, կէօնտէրսին, եօգսա իչին տօղրուսընը սէօյլէեէճէյիմ. պէն տէ կիթտիմ, Մէմինին էվինտէ պուլտում. պիր թագըմ գարըլար իլէ օթուրմուշ իտի. տիշարը չըգըպ իքի ելրա վէրտի. կիթտիմ մամիեէ վէրտիմ։ Պունլարը Խրիսթօ պանա նագլ իթտի։

Բէյլիս.— Նէ՞ տէրսին Ստեփան։

Ստ.— Ասլը եօգ տըր էֆէնտիմ։

Բէյլիս.— (Ռուբէնէ.) Սէն Ստեփանը թանը՞ր մը իտին։

Ռուբէն.— Էվվէթ, Վիչէնին աբարթըմանլարընընն քիրալարընը թօքլար իտի։

Բէյլիս.— Կէչէն մուհաքէմէլերտէն պիրինտէ պէեան իթտիկիմ վէճճէլ, Յովհաննէսին՝ Լուցիգատան 5 այ սօնրա տօղմուշ օլարընա տաիր պիր թէզքէրէյի Օսմանիէ աւընտըղը հալտէ, մուախխարէն տիկէր պիր իլմուխապէր իլէ պիր թէզքիրէյի Օսմանիէ տահա ալընմըշ իսէ տէ, պունուն, քիմին իլմուխապէրի իլէ վէրիլտիկի անլայլասմամըշ իտի։ Իլմուխապէրի արաթտրրպ պուլտուրտուգ։ Մբխթարլարը չալըրբնըզ։

(Պէյօղլու վէ Բանկալթի ճէմաաթըմըզ մբխթարլարը Գէորգ վէ Վիչէն աղալար ճէլպ իտիլիպ, իլմուխապէրին ալթընտաքի մէօնր կէօսթէրիլմիշ, վէ թէտգիգ իտիլարքատէն սօնրա.)

Գէորգ.— Պու մէօնր պէնիմ տիր, ֆագաթ տիկէր պիր մէօնրի թաատիգ իթմիշլիմ տիր. զաթէն վաֆթիզ գայտալարը քիլիսէլէրատէն վէրիլիր։

Վիչէն.— Պու մէօնր պէնիմ տէյիլ տիր։

Բէյլիս.— Կէչէն մուհաքէմէտ, պիզ իլմուխապէր վէրմէտիք տէտինիզ. պու նէ՞ տիր։ Հէր նէ իսէ, պունուն իճապընա Միւտտաիի ուտուտիլիքճէ պագըլըր։ Սիզ, 5 այտա իքի չօճուգ տօղամաեաճաղընը անլամըշ, վէ պիր իլմուխապէր տահա վէրմիշսինիզ։ Ստեփան, սէն նէ՞ տիեէճէքսին։

Ստ.— Պունլարըն հիչ պիրինտէն խապէրիմ եօգ տըր։

Բէյլիսին էմրի իւզէրինէ, սօնրատան պուլունան իլմուխապէրէր իլէ Տախիլիէ նէզարէթինտէն կէօնտէրիլէն թէզքիրէ օգունմըշ տըր քի, պունտա իլմուխապէրէրին մէյտանա չըգարըլտըղը վէ գայտտա կէօրիւլէն սախթէքեարլըղընն խարճատէն իյգա իտիլտիկի անլայլտըղը պիլտիրիլմիշ տիր։

Պատէհու, էպէ Ֆօթինինին մազպութիմատէսի օգունմըշ վէ պունտա մէղպուրէ՝ 12 սէնէ էվվէլ Մարեանէի թանրտըղընը վէ թագսիմ քիլիսէսինտէ էվլէնտիկինի, վէ պիր միւտտէթ սօնրա, Մարեանէ չօճուգ տօղուրաճաղընտան, Էլէնի կէլիպ քէնտիսինի կէօթիւրտիկիւնիւ, վէ Մարեանէնին պիր զըղ չօճուգ տիւնեայա կէթիրտիկինի, վէ պունտան սօնրա մէղպուրէ պիր կրքէք չօճուգ կէթիրիպ, պունուն տա վազը համլինտէ քէնտիսի պուլունտըղընը, վէ կնքահայրլարը քիւրքճիւ Անտոն օլուպ, քէնտիսինէ տէ եարըմ լիրա պախշիշ վէրտիկինի, վէ վաֆթիզտէ չօգ զալէպլիք օլտուղընը սէօյլէտիկի անլայլըմըշ տըր։

Պունտան սօնրա էվգաֆ վէքիլէրինին, Ստեփան Գազանճեան հագգընտաքի իթհամաթն թէքրարընը, վէ մէրգումն մահքիմիյէթի թալէպինի վէ չիմտիյէ գատար

ագարեթլէրտէն թանսիլ իթտիկի լիրալարը, մուհաքէմէ մէսարիֆիյէ պիրլիքտէ թազմին իթտիրիլմէսի իսթիտասընը հավի պիր քեաղըտը օգունմըշ տըր։

Ըէյիս.— (Միւտ ումումի Սատրգ պէյէ.) Մանքէմէնին թանգրգաթը իյթէ պունտան իպարէթ տիր։ Գու պապէքի իտտանըզ նէ՞ տիր։

Միւտ. ում.— Հոզուրը մանքէմէտէ պուլունան միւթթէհիմ Ստեփան Գազանճեան, Լուցիգա վէ Յովհաննէս նամ իքի չօճուգլարը, արապաճը Վիչէնին չօճուգլարը օլմատըղընը պիլտիկի հալտէ, մուսագգաֆաթը մանլիւլէյի եէտը զապթընա կէչիրմէք իւզրէ, անընն էվլատլարը տէյի կէօսթէրտիկի, ճէրէեան իտէն մուհաքէմէ իլէ թէէյեիա իթմիշ տիր։

«Կէրչի պու տէլլիէր, չիւպհէսիզ իսէ տէ, Վիչէնին թարղը մարիէթիյէ Մարեանէնին կէչիրտիկի էօմր տէ, չօճուգ կէթիրմէք իպթիտարընտա պուլունմատըղընը իսպաթ իթմէքտէ, վէ մէզպուրէնին սինին՝ ֆէննի բաբօրտա կէօսթէրիլտիկի վէճհլէ, պունա մանի օլտուզը կիպի, չահիտլէրին իֆատէլէրի տէ, չօճուգլարընը՝ Մարեանէտէն տօղմամըշ օլտուղընը թաստիգ իյլէմիշ վէ վուգու պուլան սահիթէքտարլըգ պու սուրէթլէ մէյտանա չըգմըշ տըր։ Վագաա մէվատտը ճիւրմիյէտէ կէօրիւլտիկիւ վէհհլէ, միւթթէհիմ, միւտաֆաա չահիտլէրի իգամէ իթմէք հագգընը հայիզ օլուպ, օ վէճհլէ միւտաֆաա չահիտլէրի իգամէ օլունմըշ իսէ տէ, պունլարընը քեաֆֆէսի տէ ազ չօգ Վիչէնին վէ Ստեփանընը մուավէնէթիյէ եաշամագտա տըրլար։ Պունտան սարքը նազար, չահիտլէրին իֆատաթը տա եէկտիկէրինէ միւպային պուլունմագտա տըր։ Շահիտլէրտէն պիրի՝ էպէ գատընը կիւնտիւզիւն Մարեանէ իլէ համամա կիտիպ, սօնրա էվէ ավտէթ իյլէտիկինի սէօյլէտիկի հալտէ, տիկէր պիր չահիա տէ էպէնին կիճէ չաղրըլըղընը պիլտիրիեօր, վէ էպէ գատընը իսէ, իֆատէի մազպութէսինտէ, պիր գարը թարաքընտան չաղրըլտըղընը սէօյլէեօր։ Բէզա չահիտլէրտէն չակկընը կարապետ՝ Վիչէնին տալգավուղը օլտուղը կիպի, Խրիսթո տախի էլան Ստեփանընը էվլինտէ եաթըպ գալգըեօր։

«Շահիտլէրտէն մաատա, ճէրէեան իտէն մուամէլաթ տախի, պու սախթէքեարլըղը իսպաթ իտիեօր։ Հօճա Ռիֆաթ էֆ.նին Վիչէնատէն իյլիմիշ օլտուղը, «Պէն Հէօճէթի ալտըմ. աճապա պունտան սօնրա պիր չէյ օլո՞ր մը» սէօզլէրի, պու չօճուգլարընը Վիչէնին սիւլպինատէն տօղմամըշ օլտուղընա հիչ չիւպհէ պրագմաեօր։ Պինատէն ալէյհ Ստեփան՝Վիչէնին եանընա կիրտիքտէն սօնրա պու սախթէքեարլըղընը իճրա իտիլտիկի, վէ Ստեփանընը տա՝ իճրաթը մէֆգուֆէի թահսիլ իթմէք իճթիսարընա ճիւրաթը թէհագգուգ իյլէտիկինատէն, մէրգումընը միւճրիմիյէթինէ գարը վէրիլմէսինի թալէպ իտէրիմ։»

Պատէհու էվգաֆ վէքիլի Վէհպի էֆ. միւտաֆաաեա պաշլաեըպ՝էվվէլա տօգթ. Խնդիրեան էֆ.նին Մարեանէտէ հայզ կէօրիւլտիկինէ տաիր օլան չահատէթինին տօղրու օլմատըղընը պէեան իլէ, պու իֆատէնին՝ հէյեէթի թըպպիյինին ֆէննի բաբօրընա քիւլլէն մուխալիֆ օլտուղընը, զիրա Մարեանէնին սիննի՝ գայտէն վէ չահիտլէրլէ թէհագգուգ իյլէտիկի հալտէ, օ սիննտէ պուլունան պիր գատընը պիթթապի հայզը պուլունմահաճաղընը սէօյլէմիշ, վէ սէօղլիւնէ չէօյլէ տէվամ իթմիշ տիր. «Միւտաֆաա չահիտլէրի չօճուղընը նէ վագթ տօղտուղընը թայեին իտէմէեիպ, չակկընը ըէթրի՝ չօճուղընը իզտիվաճատան գըրգ կիւն սօնրա տօղտուղընը տէտիկի հալտէ, Երանիկ գտտընը տա պիր սէնէ սօնրա տօղտուղընը սէօյլէմիշ, վէ պու իֆատէլէրիլէ միւպայէնէթ անլաշըլմըշ տըր։ Գալաթա մահքէմէսինատէն ալընան հէօճէթ տախի՝ Ստեփանընը տէլալէթիյլէ ալընմըշ օլտըղը մէյտանտա տըր վէ մէրգումընը հէր նէ գատար թիւրքճէ օգուվագ վէ եազմագ պիլմէտիկինի սէօյլէմիշ իսէ տէ, քէնտիսի օգուր եազա վէ գավանիյնի տէվլէթէ օլտուգճա աշնա օլտուզընտան, պազը իշլէրին թաագիպաթը իլէ մէշղուլ պուլունմըշ վէ ճիւրմիւնէ տէ մուվաֆագ օլմուշ տըր։ Հէօճէթը շէրինին մուսատտագ նիւսխէլէրինի չըգարթտըրըպ մահքէմէլէրէ իպրազ իթմէսի տէ՝ ուսուլէ աշնա օլտուղընա տիկէր պիր տէտիլ տիր։

«Պունտան մաատա, հէր խուսուսատա, մէսէլա Հէօճէթը Շէրինին թանզիմինտէ, թէրէքէնին գայտընտա, վասիի միւնզամ թայեինինտէ այնի ատամլարընը չէհատէթինէ միւրաճաաթ իթմիշ վէ հէր եէրէ այնի ատամլարը կէօթիւրմիւշ տիւր։ Ատէթը պէլտէ խիլաֆընտա պիր մուամէլէ տէ, Վիչէնին, պու չօճուգլար պէնիմ տիր տէիպ, Հէօճէթը Շէրի թանզիմ իթմէսի տիր քի, պու ,ալէխուսուս Խրիսթիանլար պէյնինտէ ճարի օլան պիր ուսուլ օլմատըղը կիպի, հիչ պիր ֆէրտ տէ քէնտի մէշրու էվլատլարը իչին, պէօյէ պիր չէյ թասավվուր իտէմէեճէկինտէն, պունուն տա նամէշրու պիր մագսէտ միւպթէնի օլտուղը ա-չիքեար տըր։

«Վիչէնին պու էվլատլար պէնիմ տիր իդրարընա կէլինճէ, պիր քիմսէնին ,նէսէպի մէճհուլ օլան պիր չօճուգ իչին պէօյլէ պիր իֆատէսի մագպուլ օլապիլիր ,եօգսա Մալթըզ Բավլիտէն վէ սապոնճը Անմէտտէն տօղմուշ օլան պու չօճուգլարընը, եանի մաարուֆը նէսէպ օլանլար հագգընտաքի իգրարը չէրան մագպուլ օլամազ։

«Ստեփանընը՝ Վիչէնին թէրէքէսինի եազտըրմագ իչին ալէլուսուլ էվգաֆա միւրաճաաթ իտէճէք եէրտէ, Գասստմըզա միւրաճաաթը, տա էվգաֆը մանլիւլէյի եէտը զապթընա կէչիրմէք մագսէտի իլէ օլտուղը աչիքեար տըր ,զիրամիւթէվէֆա Վիչէնին իսքեան իթտիկի սէմթտէ վէֆաթ իտէնլէրին թէրէքէսի՝ էվգաֆ նէզարէթինատէն եազըլմասընա տաիր գարար վար տըր։ Վէ պիթթապի օնա կէօրէ հարէքէթ իտիլմէսի լազըմ կէլիր իտի. հալպուքի օ հալտէ Վիչէնին՝ պիլա վէլէտ վէֆաթ իթտիկի մէյտանա չըգըպ, էմլաք վէ նագտը՝ էվգաֆ նէզարէթինտէն զապթ օլունաճագ իտի։ Շու հալտէ Մարեանէնին չօճուգ տօղուրմասը՝ ֆէննէն միմքինսիզ օլուպ, նուֆուս գայտընա տախի սախթէքեարլըգ գարըշտըրըլտըղը սապիթ օլտըղընտան, վէ Ստեփան 15 սէնէ ագտմ Վիչէնին խըտմէթինտէ պուլունուպ, հէօճէթի Շէրինին թանզիմինտէն էվվէլ տախի քէյֆիյէթի զայրը ատհիհէի՝ սահիհ եէրինէ գօյմուշ, վէ ագարաթը մահլիւլէյի եէտը զապթընա կէչիրիպ, 5894 լիրա գատար քիրա թահսիլ իյլէտիկի սապիթ պուլունմըշ օլմազլա ,հուգուգբէվգաֆը մուհաֆազասը իչին մէրգումըն թահթը հիւքմէ ալընմասընը խթիրհամ իտէրիմ։»

Էվգաֆ հուգուգ միւշավիրի մուավինի Անմէտ պէյ տախի՝ այնի մէալտէ միւտաֆաա իյլէնիպ, Վիչէնին պու չօճուգլարը ճան էվլատը ալմըշ օլտուղընա տաիր օլան իտատայը թէքբար, վէ Վիչէնին՝ Ստեփանընը գարբսը Երանիկի տէ ճան էվլատը ալըպ, էվլատէյի գայտ իթտիկի, վէ մէզպուրէ տախի հայեաթտա օլսա, օնըն տա վարիս օլտուղը իտատա օլունապիլէճէկի մէյտանտա օլուպ, էլեէվմահաեաթտա օլան իքի չօճուգլարընը տախի՝ օ գապիյէտէն ճան էվլատը օլտուգլարընընը վէ պունլարընը իքի գայտլարը՝ եէկտիկէրինտէն 5 այ ֆարգա տօղմուշ օլտուղընը կէօսթէրտիկի տէ՝ հագգգաթը հալի մէյտանա չըգարտըղընը պեեան իլէ, Ստեփանընը մահքիմ իտիմէսինի թալէպ իյլէմիշ տիր։

Պատէհու միւտտաի ալէյհ վէքիլի Օննիկ էֆ. Վարժապետեան իլէ Հիւսնի պէյ, միւտաֆաալարընը պէեան իթմիշլեր, վէ ըէյիս պէյ՝ Ստեփանա խիթապէն, «Սէնին պաշգա պիր տիեէճէկին վա՞ր մը տըր» տիմէսի վէ մէրգումընը՝ «Խայր էֆէնիմ» տէյի ճէվապ վերմէսի իւզերինէ, մուհաքէմէ խիթամ պուլմուշ, վէ հէյեէթի մահքէմէ՝ սահթ 10ը չարեէք կէչէրէք, միւզաքէրէ օտասընա չէքիլիպ, իւչ չարեէք սահթ միւզաքէրէյէտէն սօնրա, թէքբար սալօնա ավտէթ իյլէմիշ տիր։

Ըէյիս.— Էվրագը թահգըգիյէնին թէազիկի վագթա միւհթաճ օլուպ, պու կիւն աէ կէճ գալտըղըմըզտան, ճումա իրթէսի կիւնիւ (պու կիւն) էվրագընը գրաաթընա միւպաչէրէթ իտէր վէ գարարընտավէրիրիզ։

Սահթ 11տէ սամիանտ տաղրըմըշ տըր։

(Միւտաֆաա վէքիլլէրինին միւտաֆաալարընը, կէլէճէք նիւսխէմիզա էրճ իտէրիզ։)

ԻԹԱՐԸ ՄԱԽՍՈՒՍ

Ապօնրման վատէլէրի հըլուլ իտէն Տէրիսաատէթ վէ թաչրա միւհթէրէմ ապօնէլէրիմիզին, ապօնէլիքլէրինին տէվամընը արզու իթտիքլէրի հալտէ, պէտէլաթը լազըմէյի մաթպաամըզա կէօնատէրմէլէրինի ըէճա իտէրիզ։

ՊԱՂՏԱՏ ՃԸՄԷՆՏԸՖԷՐԻՆԻՆ

100ՏԷ 4 ՖԱՑԻԶԼԻ ՕՍՄ. ԻՍԹԻԳՐԱԶԸ

ՊԻՐԻՆՃԻ ՍԷՐԻ

Էօնիւմիւզտէքի էֆրէնճի մարտ 1տէ վատէսի խիթամ պուլաճագ օլան ալթը այլըգ ֆահիզլէրին՝ թարիխի մէզքիւրտէն իթիպարէն՝ 20 լիրալըգ գըյմէթի իթիպարիէյի հայիզ թահվիլաթ պաշընա ալթուն ագչէ 44 ղշ. օլարագ, Գալաթատա պանգը Օսմանի իտարէսինատէն թէէտիյէ օլունաճաղը, վէ պունուն իչին իպրազը լազըմ կէլէն թահվիլաթը մուվագգաթաեա պիրէր ըսթամբէ վազ իտիլէճէկի՝ թահվիլաթը մէզքիւրէ համիլլէրինէ իլան օլունուր։

Իքի նիւսխէ օլարագ թանզիմի լազըմ կէլէն պօրտրօլարընն նիւմունէլէրի՝ պու աէրն 25 ինտէն իթիպարէն թահվիլաթ համիլլէրինէ իթա իտիլէճէք տիր։

Տէրիսաատէթ, 18 փեար. 1905

ԽԱՐԻՃԻԼ

ՄՈՒՀԱՐԷՊԷ, քէմալը չիտտէթլէ տէվամ իտիեօր։ Հէր իքի թարաֆ, սսն տէրէճէ չէճաաթ վէ մուգավէմէթ կէօսթէրմէքտէ օլուպ, լաքին իչէ պիր նէթիճէի գաթիէ վերիլէմէեօր։ Մուգտէն, հէնուզ Ռուսլարընն եէտինտէ իսէ տէ, եագընտա տիւչէճէկի՝ պազը ալեաժէթլէրտէն անլաշըլեօր։ Զաթէն ճիվար մէվգիլէրի ճաբօնլըլար իշղալ իթմիշլեր տիր. վէ Ռուսլարընն՝ տէբօլարընը աթէչէ վերէրէք, շէհրի թախլիեեէ պաշլատըգլարը՝ Ինկիլիզ մէնպաշնատան պիլտիրիլմիշ տիր։ — Վագաա Ռուս մէնպաշնատան ալընան մալումաթտ պինաէն, Վիէննաաան չէքիլէն պիր թէլէկրաֆնամէեէ կէօրէ, Մուգտէնին ճէնուպ ճիհէթինտէ տէհշէթլի պիր մուհարէպէ վուգու պուլուպ, 50,000 ճաբօնլը՝ 200 թօբ իլէ հիւճում իթմիշլեր իսէ տէ, Ռուս ժէնէրալը Զէրբիցքինին՝ էմրի ալթընտաքի ասաքիր իլէ, գալէ կիպի երզրըմըշ օլան ճաբօնլըլարընն էօլիւլերի արգասընտա մուհարէպէ իտէրէք, տիւշմէնին քեաֆֆէյի հիւճումարընը կէրի սիւրտիկիւ, վէ միւմանիլէյհ ժէնէրալ իլէ տիկէր պիր ժէնէրալը՝ մուհիմմ մէվգիլեր իշղալ իթտիքլէրի, վէ թաշիչաօնը շըմալ ճիհէթինտէ Ռուս միւֆրիզլէրի՝ տիւշմէնէ գարշը եիւրիւմէքտէ օլուպ, Ռուսլարընն չէճաաթը՝ էճնէպի մուխպիրլէրինին հայրէթինի մուճիպ օլտուղը, վէ Մուգտէնին գուրմուլմուշ ատտ իտիլտիկի, վէ ճաբօնլըլար՝ Ռուսլարտան գիեատէ գուվվէթտէն տիւշմիշ օլմալարընյա, Ռուսլարընն՝ մուհարէպէեէ տէվամ իտէրէք, տիւշմէնի տահա զիեատէ եօրաճագլարընը մէմուլ իթտիքլէրի իշար իտիլմիշ իսէ տէ, սօնրատան Աժանս Բիւթէրին, Գուրօքի օրատուսը էրքեանը հարպընտան ալտըղը պիր թէլէկրաֆտա, պու մալումաթընն պիթթին պիթթիւն մուղայիրի օրարագ, Ռուսլարընն Մուգտէնի ավտէչէ վերէրէք, բիւճաթա պաշլատըգլարը խապերինին թէէյեիտ իտիլտիկի՝ եինէ Վիէննատան պիլտիրիլմիշ տիր։ Հէր հալտէ հագըգէթի հալին եագընտա անլաշըլաճաղը տէրքեար տըր։

* Թօքիօտան չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, ժէն. Գուրօքաթքին սօն մուհարէպէլէրտէ մաղլուպ, վէ իչլերինտէ բէք չօգ Ռուս ժէնէրալլարը օլարագ, 100,000 Ռուս ասքէրի թէլէֆ օլմուշ տըր։

* Ճաբօնլըլարընն՝ հարէքէթի թէճավուզիեէլերինտէ մուվաֆագ օլտուգլարընը վէ ժէն. Գուրօքաթքինին շրմալա տօղրու չէքիլմէքտէ իտուկինի՝ Ռուս էրքեանը հարպը ումմիյէսինին իթիրաֆ իյլէտիկի՝ Բէթրէսպուրկտան պա թէլէկրաֆ իչար օլունտըղը Բարիզատէն եազըլմըշ տըր։

* Ռուսիտ հիւքիւմէթի, սօն մուհարէպէլէրտէ ճաբօնլըլարընն զայէաթը՝ Ռուսլարընքինտէն գիեատէ օլտուղընը թէէմին իթմէքտէ տիր։

ՎԼԱՏԻՎՕՍԹՕԳ ԼԻՄԱՆԸ.— Մէզքիւր լիմանընն ճիտտի մուհասէրէսինէ պաշլանմասընա ճաբօնիա մէճլիսի հարպընտա գարար վերիլտիկի՝ Թօքիօտան պա թէլէկրաֆ պիլտիրիլմիշ տիր։

ՀԸԼ ՀԱՏԻՄԷՍԻ.— Բարիզատէն ալընան պիր թէլէկրաֆա նէզարէն, Ռուսիա հիւքիւմէթի՝ Հըլ վագըասընտա թէլէֆ վէ միլթէզարրուր օլան Ինկիլիզ պալրգճըլարընա 3 միլեօն ֆրանգ թազմինաթ իթասընա հազըր պուլունտըղընը պէեան իթմիշ, վէ Ինկիլիզ հիւքիւմէթի տէ պու թէքլիֆի գապուլ իյլէմիշ տիր։

ՊԱԼԹԻԳ ՏՕՆԱՆՄԱՍԸՆԸՆ ԱՎՏԷԹԻ.— Թան զազէթասընընը՝ Մատակասգարտաքի մուխպիրի աթիտէքի թէլէկրաֆը չէքմիշ տիր. «Պալթիգ Ռուս տօնանմասը ճիպութիյէ միւթէվեճճիհէն Մատակասգար սուլարընտան հարէքէթ իթմիշ տիր»։ — Տէյլի թէլէկրաֆ զազէթասընա չէքիլէն պիր թէլէկրաֆտա իսէ, մէզքիւր տօնանմանընն Ռուսիայա ավտէթ իտէճէկի թէվաթուրէն սէօյլէնտիկի պիլտիրիլմիշ տիր։

ՏԻԻՆ ՎԷ ԿԻՃԷ ԱԼԸՆԱՆ ԹԷԼԷԿՐԱՖԼԱՐ.— Պու թէլէկրաֆլարընն միւնտէրիճաթը, Ռուսլար հագգընտա զաեէթլէ խայրսըզ տըր։ Ռուսլար հէր թտրաֆտա մաղլուպ վէ ճաբօնլըլար զալիպ օլմուշլար, վէ Գունկուզլար ճաբօնլը զապիթլէրին էմրի ալթընտա օլարագ տէմիր եօլ խաթթընը թախրիպ իթմիշլեր տիր։ Պու սուրէթլէ Մուգտէնին՝ խարիճ իլէ մուխապերաթը զաթթ օլունմըշ վէ եալընըզ աչըգ պիր եօլ գալմըշ օլտուղընտան, Ռուսլար պունտան Թիլինկէ տօղրու բիւճաթ իթմէքտէ պուլունմըշլար տըր։ Ճաբօնլըլար պունլարը քէմալը չիտտէթլէ խատագիպ իտիեօրլար։ — Վագաա Ռուսլար՝սօն տէրէճէ ղայրէթ վէ չէճաաթ կէօսթէրէրէք, տիւշմէնին իյէրլէմէսինէ մանի օլմաեա չալըշմըշլար իսէ տէ, չիֆայտէ քի ճաբօնլըլարընն միգտարճա քէսրէթինէ գարշը գօեամամըշլար վէ նիհաեէթ,

— տիւն կիճէ Լօնտրատան վէ Թօքիսատան ալընան թէլէկրաֆլարատա,— Ճաքօնլըլարըն. Մուգտէն շէհրինի բէնչչ. կիւնիւ իշղալ իմտիքլէրի, վէ էօյլէտէն իբի սատի էվվել շէհրէ կիրտիքլէրի պիլտիրիլմիշ տիր։—Կէրչի Բուսիա հիւքիւմէթինին, պու խապէրի թէքզիպ իմտիկի տէ, — ելնէ տիւն կիճէ Բարիզատէն ալընան պիր թէլէկրաֆտա — իշար օլունմուշ իսէ տէ, պունըն սըհհէթի շիւպհէլի կէօրիւլիւէօրՔէզալիք տիւն կիճէ Բարիզատէն ալընան սաիր պիր թէլէկրաֆտա Ճաքօնլըլարըն, Մուգտէնի իշղալ իմտիքտէն սօնրա, շէհրին շէմալը ղարպի թարաֆընտա տիկէր պազը մէվզիլէրի տախի իշղալ իմտիքլէրի՝ Նիւչուանկատան ալընան մալիւմատա պինատէն պէեան օլունմըշ տըր։

*** Բէթրէսպուրկատան չէքիլէն պիր թէլէկրաֆտա իսէ, ժէն. Գուրօքատքին, պէքլէտիկի իմտատ ասքէրինի ալմագ իւզրէ Խարպինէ գատար ըիւճամ իհթիմալինի քէնտի բլանընտա էվվելճէ կէօսթէրմիշ օլտուղընտան, պու տէֆտէրի ըիւճամա Բուսիա երքէանը հարպը ումումիյէսինին քէմալը սիւքիւնէթլէ պագմագտա օլտուղը իշտր իսիրմիշ տիր։

*** Ֆիկարօ համ Բարիզ ղազէթասը՝ Մուգտէնին ճաքօնլըլար թարաֆընտան զապթը՝ միւսալէհանը պիր ան էվվել ագտընա սէպէպ օլաճաղընը իւմիտ իտիեօր, վէ Պալթիգ տօնանմասընըն ավտէթինի պունա էմարէ կէօսթէրիեօր։

ՄԻԳՏԱՐԸ ԹԷԼԷՖԱԹ.— Յօն մուհարէպատէ վուգու պուլան նուֆուս թէլէֆաթընը միգտարը երուզ պինլէրէ պալիզ օլմուշ տըր։ Թէլէկրաֆլարտա պու միգտար՝ 50 պին, 70 պին, 100 պին տերէճէլէրինտէ կէօսթէրիլմէքտէ տիր։

Ճանկայատան ալընան մալիւմատա նէզարէն, մարտ 9 թարիխյէ Բարիզտէն չէքիլէն պիր թէլէկրաֆա կէօրէ, սօն մուհարէպէլէրտէ իբի թարաֆըն մագժուլ վէ մէճրուհյարընըն միգտարը 150,000 նուֆուսա պալիզ օլմուշ տըր։

ԹԷՎՃԻՀԱԹ

Մէնթէշա միւթէսարրըֆլըղը՝ Պօլու միւթէսարրըֆը Պէքիր բաշաեա, Պօլու միւթէսարրըֆլըղը՝ Մէնթէշա միւթէսարրըֆը Ֆէրիտ բաշաեա թէֆվիզ. Մանասթըր տէֆթէրտարլըղընա՝ Հալէպ վիլայէթի տէֆթէրտարը էսպազը Զիւնի էֆ. Թայէին. Սըրպիա սէֆիրի Մ. Սիմիլին մախտումը օլուպ, Սըրպիատա մահքէմէ ըէյիսի պուլունան Մ. ՍթեփանՍիմիլէ Յիւնճի Օսմ. վէ սէֆիրին զէվճէսինէ 1ինճի Շէֆգատ նիշանլարը իհսան.

*** Խարիճիէ նէզարէթի թէրճէմանը Սատէատին պէյ էֆ. Հազրէթլէրինէ 1ինճի Մէճիթի, Մուհաքէմաթ տաիրէսի ազասընտան միրիվա Ռիֆաթ բաշաեա Զինճի Օսմանի նիշանլարը իհսան, վէ Պէշիքթաշ զապթասընա մէմուր Վասֆի բաշաեա ֆէրիդլիք ըիւթպէսի թէվճին պույրուլմըշ տըր։

ՏԱԽԻԼԻԷ

Տիւն, սէլամլըգ ըէամը ալիսինատէն սօնրա, չայեան պույրուլան միւսատէի Սէնիէ իւզերինէ Ավսթրիա Ինկիլթէրրա վէ Իրան սէֆիրլէրի, սուրէթի ղայրը ըէամիյէտէ, այրը այրը հուզուրը հազրէթի Բահիշահիյէ գապուլ օլունմուշլար տըր։

—Բումանիա բարլամէնթօսընըն քիւշատընտա իրատ օլընան նութգը գրալիտէ, Բումանիանընը՝ էճնէպի թէվլէթլէր իլէ օլան միւնասէպաթընտան պահա իտիլտիկի սըրատա, Թիւրքիատաքի Ուլահ թէպատը Շահանէնին հիւքիւմէթի Սէնիյէյէ հիսաբեաթը սատագամ քեարանէ իլէ միւթէնասիպ օլատուգլարը պէեան իտիմիշ տիր։

—Գուատը չէրիֆ էրմէնի վէ Բում բաթրիգլէրի վէքիլէրի՝ էվվելքի կիւն Սատրազամ Հազրէթլէրինի զիեարեթ իմտիմշէր տիր։

— Յունիսատ Վիէննատատա ագա օլընաճագ պալըգճըլըգ գօնկրէսինէ հիւքիւմէթ Սէնիյէ տախի տավէթ օլունմուշ տըր։

—Թաթավլա ֆուգարատը մէնֆատթընա օլարագ կէշէնատ վէրիլէն պալօ միւնասիպէթիյէ թարաֆը հազրէթի Բահիշահիէն 50 լիրա իհսան պույրուլմուշ տըր։

—Պիլէճիքատ Օսմանը պանգասընըն պիր շիւպէսինի թէէսիս իմտէք իւզրէ, թէտգիգատթը լազըմէնին իճրասը իչին, մէզքիւր պանգանընը էսկի-շէհիր շիւպէսի միւտիրի Պիլէճիկէ կիտմիշ տիր։

—Պիլէճիքատ էհալիսին իեանէսի իլէ 35—40,000 ղշ. մէսարիֆ իտիլէրէք, պիր սատի գուլէսի ինշա օլունաճագ տըր։ Պու սատիթընը բէսմը քիւշատը՝ օգ. ըն 19ինճը Ճիւլուսը Հիւմաեուն կիւնիւ վուգու պուլաճագ տըր։

—Գօմանօվանընը պիր քէօյիւնատէ 11 նէֆէր Պուշկար էշզբեասը՝ ասքէրի Շահանէ թարաֆընտան թէլէֆ իտիլմիշտիր։

—1321 սէնէի մալիյէսի միւնասիպէթիյէ, Գալաթա Պօրսասը մէճլիս բիեասէթէնէ՝ Մ. Զիսի, վէ ազալըզընա՝ Մ. Մ. Մօրզ Զէնզանօնա, Եէրիմի Մօլֆէսիս, Ապրահամ Գօհէն, Նիգօլաս Գալանճի, Ֆէրտինանտ Թալասօ վէ Թիմօլէօն ինթիխապ օլունմուշլար տըր։

—Ավսթրիա վէ Ալմանիա հիւքիւմէթլէրի՝ Գուատը չէրիֆ Լաթին բաթրիգլիկինէ՝ Բաբա հազրէթլէրինին սապզգ Մբսբը վէքիլի Մօնս. Յօկարօնը թայեին օլընմասընա չալըշընօրլար։

—Վէրէմ խասթալըզընընը սիրայէթինի մէն իմտէք իւզրէ թէշքիլ օլընան հէյեէթի սըհհիյէ՝ չէհրիմիզին միւնասիպ պիր մահէլլինատ մուայենէլիանէ քիւշատընա գարար վէրմիշ տիր։ Պունատա, ֆուգարա խասթակեան մուայենէ իտիլէճէք վէ մէճճանէն մուալիճէ վէրիլէճէք տիր։

—Տէրիսատաէթ Բուս գատընլարը թարաֆընտան, Մանչուրիտէքի Բուս օրտուսը իչին թօբանրպ, Բուսիա իմբէրատթօրիցասընան թահթը հիմաեէսինատ պուլունան իեանէ հէյեէթինէ կէօնտէրիլէն չամաշըր, էսվապ, աղիզ թասվիրլէրի վէ ատիրէտէն տօլայը միւշարիլէյհա իմբէրատթօրիցա՝ Տէրիսատաէթ իեանէ գօմիթէսինէ պէեանը թէշէքքիւրատ իմտիմշ տիր։ Իշպու գօմիթէ՝ մուհարէպէ պաշլաեալըտան պէրի 4127 բարչա էշեա իլէ պիր գաչ եիւզ ազիզ թասվիրլէրի, խաչլար վէ տուա քիթապլարը կէօնտէրմիշ տիր։

—Տամղա գանունը մուճիպինճէ, մէմալիքի էճնէպիէտէն կէլէն քիմսէլէրէ վէրիլէն բասբօրլար իւզէրինէ 10 վէ բասավանլար իւզէրինէ տէ 5 ղշ. լըգ բուլ կաբըշըրըլաճագ տըր։ Մէմալիքի էճնէպիեէտէ մէղքիւր բուլլարատան պուլունմասը՝ մէրճիի ալտինճէ նազարը տիգզատթա ալընարագ, իլք տէֆա թէտգիգ իտէնլեր թարաֆընտան՝ բասբօրլար վէ բասավանլար իւզէրինէ, սահիպլէրինատէն պէտէլերի ալընըգտան ոնրա մէղքիւր բուլլարընն կաբըշըրըլմասընա գարար վէրիլմիշ տիր։

—Մալթա Օսմանը պաշ չէհպէնտէրլիկինէ թայեին պույրուլան Ազարեան Բուշիկ էֆ.՝ չարշէնպէ կիւնիւ մահէլլի մէմուրիէթինէ միւթէվէճճիհէն Տէրիսատաէթտէն հարէքէթ իմտիմշ տիր։

—Գալաթա քէօրրիւսինիւն միւքէմմէլ սաճ տուպալար իւզէրինէ եէնիտէն ինշասը՝ սաիր ինշաաթ սուրէթլէրինէ միւրաճճահ օլաճաղը, Պահրիէ նէզարէթինատէ միյմար Եանգօ պէյ, Սէրվիչէն էֆ. վէ սաիր էրպապը ֆէննատէն թէշքիլ օլունան գօմիսիօնճա գարարլաշըրըլարագ, մազպաթասը Պապը Ալիէ թազտիմ գըլընմըշ տըր։

—Օսմանը մանսուրատ վէ մամուրատընը բազպէթինի էճնէպի մէմէլէքէթլէրինատէ պիր գատ տատա արթըրմագ մազսէտիյլէ, Եվրոբանընն էն մուհիմմ պէլատէլէրինատէ պուլունան Օսմանը շէհպէնտէրատանէլերինատէ պիրէր մամուրատ վէ մանսուրատ միւզէսի աչըլմասընա գարար վէրիլմիշ տիր։

—Լօնտրատա պուլունան բրէնս Ֆէրտինանտ, սաը կիւնիւ սէրայը գրալիտէ քէնտի շէրէֆինէ վէրիլէն զիեաֆէթատ հազրը պուլունմըշ տըր։ Պու զիեաֆէթատ գրալ վէ գրալիցատան մատտա, բրէնս տը կալ, Ինկիլթէրրա խարիճիէ նազրը Լօրա Լանսատաուն վէ Ավսթրիա-Մաճար սէֆիրի տախի պուլունմուշլար տըր։ Բրէնս Ֆէրտինանտ, պիր թէատրօ լուպիեաթընտա տախի պուլունմըշ տըր։ Միւշարիլէյհ՝ տիւն Լօնտրատան հարէքէթ իմտիմշ տիր։ Հարէքէթինատէն էվվել խարիճիէ նազրը վէ Ավսթրիա Մաճար սէֆիրի թարաֆընտան քէնտի շէրէֆինէ զիեաֆէթլէր վէրիլմիշ տիր։

Ինկիլթէրա գրալը՝ միւշարիլէյհէ 1ինճի բիւթպէտէն «Բաչա-պազը» նիշանընը վէրմիշ տիր։

—Բօսթանէ իտարէսինին՝ թէլէկրաֆ ֆիեաթլարընտան իճրա իմտիկի թէնզիլաթատան սօնրա հասըլաթը արթմըշ, հաթթա պու սէնէքի հասըլաթ՝ չըգան սէնէքինատէն 10,000 լիրա ֆազլա օլատուղընտան, մէզքիւր իտարէ, պու նէթիճէ՝ սէվահիլէ կէօնտէրիլէն բօսթա բաքէթլէրի հագգընա օլատուղը կիպի, վիլայէթլէրէ կէօնտէրիլէն բօսթա բաքէթլէրինէ տէ թէնզիլաթ իճրասընա գարար վէրմիշ, վէ օլ պատատէքի մազպաթա Մապէյնի Հիւմաեունա թազտիմ իտիլմիշ օլմաղէ, մուճիպինճէ իճրասը խուսուսընա իրատէի սէնիէ շէրէֆսըտուր իյէմիշ տիր։

—Կէօրիւճէնին Պէրլնազ գարիէսինատէն էմլաքը Հիւմաեուն իտարէսինատ մէմուր Ճաֆէր պէյի Ալօյ՝ Գօրֆուեա ֆիրար իմտիմշ օլատուղընտան, Տէրիսատաէթ Մահքէմէի Ճինայէթինատ ղըեապէն մուհաքէմէ օլունարագ, 6 այ հապսընա, հուգուգը մէտէնիեէտէն իսգաթընա վէ էմվալինին հաճգընա հիւքմ օլունմըշ տըր։

—Մէքթէպի Թըպպիէյի Միւլքիէնին ճինճի սընըֆ թալէպէսինատէն օլուպ, էվրոբաեա ֆիրար իլէ, նէյրիեաթը խայինանէեէ իճթիսար իմտիմշ օլան Թարտուսը Միւնիֆի տախի՝ մահքէմէի մէզքիւրատ ղըեապէն մուհաքէմէ օլունարագ, միւէպպէտ քիւրէք ճէղատընա, հուգուգը մէտէնիէտէն իսգաթընա վէ էմվալինին հաճգընա մահքիւմ օլմուշ տըր։

—Ֆրանսա սէֆարէթի մասլահաթկիւզարը Մ. Պաբսթա՝ Ֆրանսա հիւքիւմէթի թարաֆընտան մուրախաս էյլի իլնվանը վէրիլմիշ տիր։ Միւմաիլէյհ՝ եէնի իլնվանը իլէ միւթէնասիպ պիր մէմուրիյէթէ թայեին իտիլինճէյէ գատար չէհրիմիզատ գալաճագ տըր։

—Բաբա հազրէթլէրինին Տէրիսատաէթ վէքիլիկինէ թայեին օլունան Մօնս. Թաչի Բօրչէլի եարընն չէհրիմիզէ վասլ օլաճագ տըր։

—Զարշէնպէ կիւնիւ Բօսիա նամ Բուս վաբորըյա չէհրիմիզէ, Բօրթ Արթիւրիւն սապզգ Բուս ասքէրի մուաֆազասընտան 200 զապթ վէ նէֆէր կէլէրէք, սէֆարէթին պիր քեաթիպի թարաֆընտան խաթիգպալ օլունմըշ տըր։ Մէզքիւր վաբոր, էվվելքի կիւն Օսէսատա միւթէվէճճիհէն հարէքէթ իմտիմշ տիր։

Ըէն Օլկա վաբորը իլէ տէ բէնչչէնպէ կիւնիւ 23 զապթ վէ ասքէր, 2 թայֆա, պիր հիւքիւմէթ մէմուրը վէ 1 գատըն կէլէրէք, պունլար տա Օսէսայա կիտմիշլէր տիր։

—Բումէլի վիլայէթլէրինատէ մուխապէրաթը թէլէկրաֆիէնին սիւրաթը ճէրէեանընը թէէմին վէ մուհաֆազատ ինթիզամը իչին թամիրլէրինէ վէ եէնիտէն քիւշատընա լիւզում կէօրիւնէն թէլէկրաֆ մէրքէզլէրինին պիրտան էլլիկ թատիր վէ թէէսսիսի լազըմ կէլմէսի իչար գըլընմըշ տըր։

—Մէքթէպի Հարբիյէ մուալիմլէրինատէն ֆէրիպ Լբպօ, քաչա վէֆատ իտիմշ տիր։ Ճէնազէ ալայը պու կիւն Սէնթ Անթուան քիլիսէսինատէ իճրա իտիլմիշ տիր։

—Տիւն կիճէ սատի 8 1)2 բատարէյէրինատէ, Պէյօղլունատա Էլմա-տաղը թարաֆընտա անչագ պիր խանէյէտէն եանկընը զուհուր իտիպ, 3 խանէ վէ 1 տիւքքեան եանմըշ տըր։

—Սիրքէճիտէ Կիւլպէնկեան վէ Սալբեան նամ տէմիր թիճարէթ էվինին իֆլասընա հիւքմ օլունմըշ տըր։ Միւֆլիս, իբի իւչ կիւն էվվել քիտացատան 5000 լիրա չէքմիշ վէ օնատան պէրի զայպ օլմուշ տըր։

—Կէչէն կիճէ Գալաթատա Խավեար խանընա խըրսըզլար կիրէրէք, պիր գացայը աչմատա ուղրաչմըշլար իսէ տէ, անախթար եէրինի զըրմըշ, ֆագաթ գացանը աչամամըշլար տըր։ Խան պէքճիլէրի քէյֆիեէթի զապթատա խապէր վէբտիքյէրինատէն թահզըգաթա թէչէպպիւս օլունմըշ տըր։

ԹԱՍՀԻՀ.— Կէչէն կիւն նէչր իմտիկիմիզ «Մեծատունն անգութ» սէրլէվհալը Ֆրգրատաքի «Չարափատ» քէլիմէսի՝ «Չարաբատ» վէ «Որբին» քէլիմէսի՝ «Որբոյն» օլաճագ տըր։

ՕՍՄԱՆԼՈՒ ՊԱՆԳԱՍԸ

1904 Նոյեմբեր 30 Պիլանչօսու

ՄԱԹԼՈՒՊԱԹ

	Օսմ. Լր.	
Էսհամ—Սէրմայէտէն ախզ օլունմամըշ էսհամ	5,500,000	
Սանարգ	2,063,841	41
Ինկիլիզ, Ֆրանսըզ վէ Ալման տէվլէթի էսհամը	1,712,613	74
Ալընան տիկէր թահվիլաթ	3,137,376	27
Ճըզտանտա գամպիալար	1,796,186	74
Խաղինէի Հիւմաեունըն հիսապաթը ճարիէսի	2,143,723	96
Միւխթէլիֆ հիսապաթը ճարիէ	3,201,017	44
Էսհամ վէ էմթաա իւզէրինէ իգրազ օլունան մէպալիզ	6,603,009	49
Էմլաք վէ էշեա	287,220	42
Միւթէնէվիա	146,356	56
	26,591,346	03

ՏԻԻԵՈՒՆԱԹ

	Օսմ. Լր.	
Սէրմաէէ	11,000,000	
Թէտավիւլտէքի պանգնօթ	1,271,800	
Էօտէնէճէք գամպիո	3,074,213	36
Մուայենէ վատէլի տէբօղիթօ	1,223,258	46
Միւխթէլիֆ հիսապաթը ճարիէ	8,500,533	07
Էօտէնէճէք թէմէթթիւ	10,922	54
Իհթիեաթը նիզամիէ	888,475	83
Միւթէնէվիա	622,142	77
	26,591,346	03

Ասլընա մուրապզգ օլտըղը բաստիգ օլունը
Միւտիրի ումումի Ժ. ՏԷՄԷՍ
Միւտիրի ումումի մուավինի Ա. ՆԻԱՍ
Մուհասէպէ միւտիրի Օ. ՊՐԱՆՏ

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

25 փետրվար

	Ղ.	Բ.
Թէվֆիա իտիլմիշ էսհ. ումումի	98	29
Բումէլի չըմէնտաքէրի ֆր.	131	75
Թահվիլաթը միւմթազէ Օսմ.	514	
Օսմ. պանգասը սէնէտաթը	606	
Տէվլէթի Ալիէ Բէյի	372	
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.	4	2—
Բէյի ապսիոնու	15	25
Տէրիս. Թրամվայ գուբ.	6	30
» » թահվ ֆր.	488	
Տէրիսատաէթ Ըլիթըմ	514	

ԱԳՉԷԼԷՐԷՆ ՖԻԵԱԹԸ

Օսմ. լիրասը 100 ղշ-ատան	Ղշ.	Բր
Գէնազ մէճիտիէ ֆարզը	108	17
Մէթալիք	103	20
Բօլ	90	
Ֆրանսիզ ալթունը	87	20
Ինկիլիզ լիրասը	110	2
Դըրմից	51	
Դարպոն զայմէսի	8	65

Սահիպի իմթիեազ վէ մէսուլը զազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆ

Ն. 4229 1905 ՄԱՐՏ 2/15 ՉԱՐԵՇԱԲԹԻ 21 թիւի սեռեռ 8 ՄՈՒՀԱՐՐԷՄ 1323 — 2 ՄԱՐԹ 1321

ՄԷՋՄՈՒԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաւաքատա իրի տեղա հաւեր ՉԱՐԵՇԱԲԹԻ վէ ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՄԻ կիւնլերի ռեչր օրուլուր:

ՆԻՒՍԽԷՍԻ 30 ԲԱՐ.

مجموعهٔ اخبار
بك اوغلى تقسيم جاده‌سى نومرو ٦٥

ԱՊՕՆԷ ԳԻՆԱԹԱՐԱՐ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղր., = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85 = 6 Այլըղը 45 ղր. տըր: = Մէմալիքի էճնէպիէ իչին սէնէլիկի 20 ֆր. տըր: = Բօսթա իւճրէթի պիրլէ այիտարը: = 15 կիւնլիւք նիւսխէսի 60 բարա տըր: = ԻՐԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = Լինճի սահիֆէնին սըրասը 5, Շնճի վէ Յիւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ Կիւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղր. տուր: = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բազարլըգ օրուլուր:

Ղազէթայա միւթէալիգ խուսուսատ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆ միւրաճաատ օրուլուր: = Իտարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65:

ԿՐԿԻՆ ՆՈՒԱԳ

Ա.

ԴԱՍ ԽՈՆԱՐՀՈՒԹԵԱՆ

«Memanto, homo, quia pulvis es, et in pulverem reverteris.»

«Յիշեա՛, ով մարդ, զի հող ես և ի հող դարձցիս:»

Սուրբք յար վերին յորդորակաց և խրատուց կարօտին,
Որպէս ծաղկունք անոյշ ցօղոյն, որպէս խաչինք արօտին.
Զի քաջ գիտակ են թէ հոգիք որ կեան յաստիս անաղօթք՝
Ուղեկորոյս չըրջեալ յածին, և չեն երբեք անաղօտք:

Քանի՞ տրտմեալք արտասրալից որք հոգային ի վարանս,
Յերկնից գրտին փոյթ օգնութիւն՝ ջաղխեալ դիւին ըզդարանս.
Ահա վասն ո՛յր մին ի սրբոց որ մեծաչուքն է գահով
Եհարց Կուսին յիւր ի թախիծ կենաց զուղին տպահով:

Առ որ Դըշխոյն պատասխանի տուեալ ասէ մեղմօրէն.
«Ա՛յս քեզ, որդեա՛կ, դաս օգտաւէտ Անսասեղծին ի Մօրէն,
«Սիրեա՛նդ լըծով կալ բոլորից, մի՛նդ նախատինս ամբոխիր:

«Տէրն ի բարձանց իւր գահոյից հայի՛ խոնարհրս երկրի.
«Յորժամ արդեամբք ոք դաւանի զոլ ևեթ հո՛ղ և մոխիր,
«Ո՛հ, Սիրա նորին առատաձեռն ո՞րպէս օրհնէ և բերկրի:»

Բ.

ՅԻՇԱՏԱԿ ՄԱՀՈՒԱՆ

Ո՜վ մահ, քանի՞ քաղցր և դիւթիչ է ինձ քոյին յիշատակ,
Քեզ ես կարեմ զիմ աղէտից բաժակն ըմպել ցըյատակ.
Դու տաս ինձ ոյժ ի քամահրել զիշխանաշուք ապարանս,
Դու պըժգալի ցուցանես ինձ զանարգ հեշտից կերպարանս:

Զի՞նչ փոյթ թէ կոյրք, և ցանկասէրք և ամբարիշտ երկնատեաց
Ոչ արժանի երբեք ըզքեզ համարեսցին դրուատեաց,
Եւ զիս ընդ քեզ կըշտամբեսցեն՝ ծաղր արարեալ ըզբան իմ.
Հզքեզ օրհնե՛մ ես սըրտալիր և բարեգո՛ծ դաւանիմ:

Զի փըշրեսցես դու իմ երկար աքսորանաց ըզշղթայս,
Եւ տացես ինձ զերանաւէտ յաւերժական զայն ընծայս,
Որ միշտ մըտաց հոգեղինին կացցեն անհաս և անճառ:

Զի դու ևեթ զիս զերծուցեալ մարմնոյ յիմմէ դաւաճան,
Եւ յաշխարհէ որ ինձ տրխուր անկմանց եղեւ միշտ պատճառ,
Դիցես՝ գրթո՛վ վերիպանաց և յանձուաստոց իմ վախճան:

Ծ. Ս. Կ. Ա.

ՈՂԲԱԼԻ ՄԱՀ ԵՒ ՎԱԽՃԱՆ

ՏԷՐ ՄԿՐՏՉԵԱՆ Տ. ՅՈՎՀԱՆՆԷՍ Վ.Ի

1905 տարու Աստուածայայտնութեան և Մկրտութեան տօնից երբ բոլոր քրիստոնեայք հոգեւոր մեծ ուրախութեան մէջ կը գտնուէին, Մշոյ Հայ-Կաթողիկէ հասարակութեան, նամանաւանդ Նորշէն գիւղի ամբողջ բնակչաց վրայ խոր տրխրութիւն մը կը տիրէր. ամէն ակ կուլար և ամէնուն բերնէն հառաչանաց և ափսոսալու ձայներ կը լսուէր: — Ի՞նչ էր այդ տխրութեան պատճառը:

Յունուար 5ին երբ Նորշէնի ժողովուրդ, մեծ ու պզտիկ, ուրախութեամբ հոգեւոր պատրաստութիւններ տեսած, անհամբեր արշալոյսին կ'սպասէին ինձախնձ Աստուծոյ տաճար երթալ ու Յայտնութեան տօնի Պատարագին և Մկրտութեան հանդիսին ներկայ գտնուելու, յանկարծ գիշերուան ժամը 10ին եկեղեցւոյ զանգակը, փոխանակ զիրենք տաճար հրաւիրելու, տխուր և սգալի ձայնով գուժեց, Յարգ. Տէր Յովհաննէս Վ.ի մահը, որով մեծ սուգ և տրտմութիւն պատճառեց ամէնուն և բոլորին ուրախութիւն տակնուվրայ եղաւ:

Քաղաքս կորսնցուց, հասարակութիւնս կորսնցուց և Տէր Մկրչեան մարդասէր գերդաստանն կորսնցուց զսիրելի վարդապետն, Տէր Յովհաննէս, որդի Տէր Մկրտիչ Քահանայի Տէր Մկրտիչեան:

Մեռա՜ւ և հրաժարեցաւ ի մէնջ սիրելի հովիւն մեր, ձգելով իւր ոչխարներ անհնատցաւ գնաց, ու մենք չփոթած, մռած ու խռոված իւր ցուրտ չիրմին վրայ նայելով դառնապէս կը ցաւինք և կ'արտասուենք իւր ողբալի մահ և վախճան:

Ցիրաւի է մեր ցաւն ու սուգն և իրաւացի է այս տխրութիւնն հասարակաց և արտասուաց կաթիլներ՝ որք հեղեղի պէս կը վազեն չատերու աչքերէն, վասն զի յանկարծակի և անդարձաբար բաժնուեցաւ մեզմէ ցանկալի և պատուական Հայրն մեր:

Աւա՜ղ որ զրկուեցանք մեր սիրելի վարդապետէն, որն որ թէպէտև հարուստ և մարդասէր գերդաստանի զաւակ էր, բայց միշտ աղքատօրէն կ'ապրէր. մաքրափայլ և առաքինի վարուք ճգնողական կեանք մը կ'անցնէր. որբերու, այրիներու և աղքատներու միշտ օգնութեան կը հասնէր, ու բարի և գթած սիրտ մ'ունէր:

Հանգուցեալ հայրն մեր, տիպար մ'էր սրբասուն եկեղեցականի մը, հայր մ'էր գորովալից և որդեսէր. նուիրեալ բոլորովին ի սէր, յօգուտ և ի փրկութիւն հոգւոց մեր հասարակութեան, որուն անխոնջ աշխատութեամբ և իմաստուն քարոզութեամբ մեր ժողովուրդը հաւատոյ և կրօնի մէջ բաւականին յառաջադիմութիւն գտած էր: Ըստ այսմ արդար են և իրաւացի մեր ցաւն ու արտասուքն և յաւէտ ողբալի մեզ համար հանգուցեալ Տէր Յովհաննէս Վ.ի մահ ու վախճան և բազմապատիկ գովեստից արժանի է իւր վարքն ու կենսագրութիւնը:

Կաթողիկէ կրօնը որ այս անգամ գրեթէ քանի մը դար յառաջ Մշոյ մէջ ծաղկեր է, Նորշէնի մէջ համարէ թէ Տէր Մկրտչեան բարեհռչակ գերդաստանին քարոզութեամբ և ջանիւք աւելի պայծառացեր է, որոնց մէջ մէկ ու կէս դար է որ քահանայութիւն յորդւոց յորդի ժառանգական եղած է մինչեւ վախճանեալն:

Քաղաքիս Նորշէն գիւղի մէջ կը ծնանի Տէր Յովհաննէս Վ. 1846ին. հասակն առաքին պէս ինքզինք ուսման և գիտութեան կը նուիրէ. Մշոյ և գիւղերու դըպրոցներու մէջ քանի մը տարի կարդալէն յետոյ կը տեսնէ որ այս վարժարաններ իւր առ ուսում ունեցած փափաքը յագեցնելու անկարող են, իւր հայրը Տ. Մկրտիչ քահանայն զինք 1864ին Կ. Պոլիս, Բանկալթի Վիեննացւոց Մխիթարեան վարժարան կ'ուղարկէ, ուրտեղ երկու տարի Մխիթարեան Հարց դաստիարակութեան ներքեւ կարդալէն յետոյ, վարդապետք տեսնելով իւր քրտնաջան աշխատութիւնը և յաջողակ սրամտութիւնն, չուտով Վիեննայի Աբբահօր տեղեկացնելով, զինք Ս. Աստուածածնի վանք կ'ուղարկեն բարձր ուսմունքներ սորվելու:

Ամբողջ հինգ տարիներ ալ այդ վանքի Մխիթարեան Հարց հսկողութիւն ներքեւ դաստիարակուելով, իւր խոհուն իմաստութեամբ ու հանճարեղ վարուք այնչափ սիրելի կ'ըլլայ որ ամբողջ Միտբանութեան սէրն ու համակրանքը իրեն կը գրաւէ: Աբբահայրն նկատելով իւր հեզաբարոյ վարքն ու ջերմեռանդութիւնը, զանիկայ քահանայ ձեռնադրելու փափաքանօք, հոգեւոր կրթութիւններ ընելու կ'ապսպրէ, սակայն դժբաղդաբար փոքր աստիճաններ ընդունելու ժամանակին դեռ չմերձեցած, ալ ձեռքին վրայ անբուժելի վէրք մը ելլելով, այդ սրբազան աստիճաններ ընդունելուն արգելք կ'ըլլայ: Որչափ որ Աբբահայրը կը ջանայ և բժիշկներ բերել տալով, վէրքը բուժել տալու կ'աշխատի, սակայն վիրաբուժք չատ մը քննելէն յետոյ կը վճռեն թէ վէրքը անբուժելի է և վիրաւորեալն պէտք է իւր ծննդավայրը վերադառնայ:

Ուստի ճարահատ Մխիթարեան ամբողջ ուխտաւորաց առանձին առանձին իւր վերջին ողջոյնի ու անկեղծ շնորհակալութեան համբոյրներ մատուցանելով, ակամայ կը մեկնի անկից արտասուաթոռմ աչօք: Կ. Պոլիս հասածին պէս երջանկայիշատակ Հասուն Տէր Անտոն Նախագահ Եպիսկոպոսին կը ներկայանայ, Նորին Սրբազնութեան երկնատուր օրհնութիւնը հայցելու նպատակաւ: Դիերեջ. Հասուն Կ-Պատրիարքը՝ Տէր Մկրտչեան ազնիւ և մարդասէր գերդաստանին քաջ ծանօթ լինելով, քննութեան տակ կ'առնու և չատ կ'ուրախանայ Տէր Յովհաննէսին յաջողակ պատասխաններուն վրայ, ու աղէկ ընդունելութիւն կ'ընէ նմա, ամենայն սիրով չատ ջանք կը թափէ նորա վէրքը բժշկել տալու, որպէս զի իւր հսկողութեան ներքեւ պէտք եղած կրթութիւններ տալով զանիկայ իւր փափաքին հասցնէ. բայց ի զուր. վիրաց անբուժելի ըլլալը իմանալով, ճարահատ իւր Հայրապետական օրհնութեամբ հանդերձ նաւուղղէք և ուրիշ ծախուց համար պէտք եղած դրամը չնորհ ընելով նմա, ճամբու կը դնէ:

Հանգուցեալն կարին հասնելով, Արհ. Մելքիսեդեկեան Տէր Ստեփան Եպիսկոպոսին կը ներկայանայ: Նորին Սրբութիւնն եւս զինք քննութեան տակ առնելով չատ կը հիանայ իւր յաջողակ ու սրամիտ պատասխաններուն վրայ, սակայն իմանալով որ վէրքին անբուժելի լինելուն առթիւ չկրնար զայն իւր քով պահել, ուրախութեամբ սրտի ճամբու կը դնէ, տալով նորմա իւր երկնատուր օրհնութիւնը, մարգարէական հոգւով կ'ապսպրէ նմա, «թէ վէրքիդ համար կ'աղօթեմ, և բժշկութիւն պիտի խնդրեմ Աստուծմէն. իսկ դու ալ խոստացիր և ուխտ ըրէ որ թէ վէրքդ առողջութիւն գտնէ, առանց յապաղելու հոս իմ քով վերադառնաս, որպէս զի այս քան տարիներու մէջ Ազգին և քու թափած հոգեւոր աշխատութիւններդ ի զուր չերթան:»

Ուսման և կրօնի սիրով վառուած վարդապետն՝ իւր ծննդավայրը հասածին պէս Սրբոյն Մեսրոպի նման չուտով իւր ծնած գիւղին դպրոցն հաստատելով, տղայք կը հաւաքէ և իւր գիտցածները անոնց կը սորվեցնէ: Ազգին այդ մատաղ սերնդեան փափուկ սրտերուն մէջ հաւատոյ և գիտութեանց սերմերը ցանելու համար ոչ տիւ և ոչ գիշեր կը դադարէր զանոնք կրթելէն, օրն ի բուն դպրոցին մէջ կ'անցընէր իւր կեանքը, մաղթելով յաջողութիւն իւր բարի նպատակին և յառաջադիմութիւն մատաղ սերնդեան:

Մէկ ու կէս տարի այսպիսի վառ եռանդով և անխոնջ աշխատութեամբ իւր և դրացի գիւղացւոց մատաղ զաւակներ դաստիարակելէն յետոյ, Աստուծոյ ամենակարող զօրութեամբն, ինչպէս որ մարգարէացեր էր Արհ. Մելքիսեդեկեան Տէր Ստեփան Եպիսկոպոսը, ձեռաց վէրքը կ'առողջանայ. ուստի իւր խոստման և Արհ. Եպիսկ.ին հրամայածին համեմատ առանց վարանելու Կարին կը վերադառնայ:

Երջանկայիշատակ Մելքիսեդեկեան այս անգամ սիրով կ'ընդունի և չատ կ'ուրախանայ նորա վերադարձին վրայ. ամբողջ մէկ ու կէս տարի Նորին Սրբութեան հովանաւորութեան ներքեւ քահանայութեան վերաբերեալ բոլոր հոգեւոր ուսմանց տեղեկանալով, 1874 Նոյ. 21ին, նոյն Արհ. Տէր Ստեփան Եպիսկոպոսէն ձեռնադրութեամբ քահանայական սուրբ կարգն ընդունելու արժանի կ'ըլլայ. ապա ուրախութեամբ սրտի իւր ծննդավայրը կը վերադառնայ փառաւոր հանդիսիւ:

Իւր գալստեան առաջին տարին Յոզնոգ գիւղին ժողովրդապետ Յարգ. Տ. Աթանաս քահանայն վախճանելով, զանիկայ թաղելու կ'երթայ, և գերագոյնից